

տայ կերած սունկերը, պէտք է մաք-  
րողական մը տալ. չորս ունկի նարըն-  
ջի ջուր, ունկիին չորս մասին մէկը ե-  
թեր, ու երկու ունկի սովորական օ-  
շարակ կամ շաքար խառնել՝ ու հինգ  
վայրկեանը մէյմը դգալ մը խմցընել:

Ի՞ս դեղերս ընելէն ետքը թէ որ բը-  
ժիշկը չասնի, պէտք է հիւանդին մեղ-  
մացուցիչ ըմպելիքներ տալ. ինչպէս է  
կաթ, կամ խաշխաշի՝ տուղտի՝ մա-  
նուշակի և ասոնց նման ծաղկըներու  
ջուրը խմցընել. փորուն վրայ, կամ  
ուր տեղ որ աւելի ցաւ կըզգայ՝ խիւս՝  
դնել ու հիւանդը տաք տեղ մը պառ-  
կեցընել՝ թէ որ սաստիկ ցաւ զգայ ու  
ջերմ<sup>2</sup> ունենայ :

### ՏՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

#### Լիարագի Վրայ ՊԵՂԵԿՈՆԾԻՄՆԵՐ :

Լիարագը<sup>3</sup> տնտեսութե մէջ շատ  
գործածուելով, վրան մէկ քանի հար-  
կաւոր տեղեկութիւններ տանք որ  
փորձով գտնուած ու հաստատուած  
են: Խնոցիէն<sup>4</sup> նոր ելած կարագին  
մէջ խելմը շիճուկ ու պանրային մա-  
սունք կըգտնուի. ասոր համար պէտք  
է կարագը ամանի մը մէջ դնել, ու  
մէկ կողմանէ ջուր զարնելով՝ փայտէ  
դգալով չզմել որ աղէկ մը շաղուի  
ու ջուրը դուրս ելլէ. աս գործողութե  
ատեն մէջը քիչ մը աղ ալ խառնես  
նէ՝ շատ աղէկ կըպահուի կարագը.  
(միայն թէ ուտելու համար պատ-  
րաստած կարագը պէտք չէ շատ լուալ  
ու շաղուել: ) Լյորոր ասանկ աղէկ մը  
շաղուելով ջուրը կըհանեն ու կաղեն,  
կըդնեն մէկ ամանի մը մէջ, ու այն-  
չափ կըձգմեն որ մէջը ամենելին պա-  
րապ ծակեր չմնայ. և ամանը լեցընե-

լէն ետև բերանը բարակ լաթով մը  
կըգոցեն. անոր վրայ մէկ կարգ մը  
աղ դնելէն ետքը՝ հաստըկէկ լաթով  
մըն ալ նորէն կըգոցեն ու կըկապէն:  
Լյորոր պէտք ըլլայ աս ամաններէն  
կարագ հանել ու գործածել, կարգ  
կարգ վրայէն կտրելու է. վասն զի  
ասդիէն անդիէն ծակծրկելով առ-  
նես նէ՝ մէջը օդ կըմտնէ ու եղը կը-  
ծթաի. մէն կարագ պահելու չփար.  
ոմանք շուտով կաւրուին, և այնչափ  
կծու կըլլան որ լուալէն ետքն ալ ան-  
կարելի կըլլայ գործածել:

Խնտերսոն անունով անգղիացին  
1795ին գիւտ մը գտեր է կարագ պա-  
հելու: Լյոր աղէկ մը լուալէն վերջը՝  
ամէն մէկ լիարէին դրեր է մէկ ուն-  
կիի չափով այնպիսի խառնուրդ մը,  
որ մէկ մասը շաքար, մէկ մասը բո-  
րակ<sup>1</sup>, ու երկու մասը հասարակ աղ  
է եղեր. աս բաղադրութեամբ այն-  
չափ աղէկ կըպահուի եղը, որ շատ  
ատեն դիմանալէն ետքը՝ համը հոտը  
գոյնն ու պնդութին ալ նոյն կըմնայ:

Դաղղիա ու Լոտալիա կարագը պա-  
հելու համար կըհալեցընեն չափաւոր  
կըակով, ու մէջը քիչ մը աղ խառնե-  
լով կըդնեն հողէ կամ փայտէ աման-  
ներու մէջ անանկով բաւական ատեն  
կըդիմանայ: Հալեցընելուն օգու-  
տը աս է, որ նախ՝ մէջի եղած ջրուտ  
մասունքը կըցնդի. երկրորդ՝ պանրայ-  
ին մասունքը եղէն կըզատուին, որոնք  
մեծ պատճառ են եղին աւրուելուն:  
Շայց ոչ երբէք բոլորովին կըզբառուի  
կարագը, և նոյն հալած վիճակին  
մէջ շատ չդիմանար. անանկ որ նո-  
րէն տաքցընես նէ՝ կաւրուի, թէ որ  
հարկաւոր զգուշութիւնները ընես:  
Փորձով տեմնուած է որ աւելի ա-  
ղէկ կերպը աս է. 36 աստիճան տա-  
քութեամբ ջրի մէջ հալեցընելու է  
կարագը. աս կերպով կընայ պահուիլ  
որչափ ատեն որ ուզես. վասն զի ասով  
պանրեղէն կտորները գիւրաւ տա-  
կը կընստին. ետքը ուրիշ աման պար-

1 Լոժու : 2 Ալման : 3 Թէրէ Էտու :  
4 Խնոյի կըսուի ան ամանը՝ որուն մէջ կաթը  
երկայն ատեն հարելով կարագը կըզատուի. տաճ-  
կերէն ոմանք եացէ կըսէն, ոմանք ալ ին-պէն:

1 Կիւ-Վրւէնէ:

պելու ատեն լաթէ մը անցընելու և աղոտելու է : Ոյէ որ աս եղէն պղտի ամանի մը մէջ դնես պահելու համար, բերանը գոցելու է որ երկայն ատեն դիմանայ . ու ազնիւ կերակուրներու մէջ ալ կրնաս գործածել աս կարագէն . բայց որչափ ըլլայ՝ թարմ կարագին համը չունի :

Խտախիային մէջ տեղ կայ որ ինչուան տարի մը կրնան պահել եղը . որ այսպէս կրնեն : Կարագը խընոցիին մէջ աղէկ մը զարնելէն ետքը կըհանեն, ծուռ դրած տախտակի մը վրայ կըդնեն . ետքը այլ և այլ անձինք կըբաժնեն մէջերնին մէյմէկ լիպրէի չափ, ու ան տախտակին վրայ աղէկ մը կըշաղուեն, որ մէջի շիճուկը բոլորովին ելլէ . ետքը կըմիացընեն, քառակուսի ձեռվ կըկտրեն ու կըչորցընեն . սեպտեմբեր ամսուն մէջ ձերմակ թղթերու մէջ պըլլած կըպահեն զով տեղ մը, ինչուան դեկտեմբերի կէսը կըդիմանայ :

Խնդղիացիք աս կերպով ալ կարագը կաղեն ու կըպահեն : Խրկու մաս մաքուր աղ, մէկ մաս շաքար, մէկ մաս աղբորակ կառնեն կըծեծեն մէկտեղ, ու աղէկ մը կըխառնեն . ետքը 100 տրամ կարագի ութը տրամ ու կէս աս բաղադրութենէս կըդնեն ու աղէկ մը կըշաղուեն որ կարագին ամէն մասանցը մէջ մտնէ աղը . անկէ ետքը մաքուր ու ցամաք պտուկի մը մէջ կըդնեն ու ամսուր կըդոցեն . ասով իրեք տարիէն աւելի կըպահուի կարագը առանց աւրուելու, և աւելի համով կըլլայ : Այս թէ նախ՝ աղէկ նայելու է վերի ըսած չափերնիս . երկրորդ՝ աղն ու շաքարը մաքուր պիտի ըլլան ու փռան մէջ չորցուցած : Այսորակը ամեննեին վնաս մը չըներ, մանաւանդ թէ զովացուցիչ կըլլայ, միայն թէ մեր ըսած չափովն ըլլայ ու աղէկ մաքուր, ինչպէս աղին ու շաքարին համար զուրցեցինք : Կարագը այսպէս շաղուելով ամանը լեցընելէն ութը օր ետքը կըտեսնես որ անդացեր է, ու ամփոփուելով պը-

տուկին ներսի երեսներէն բաժնուերէ . ան ատեն զօրաւոր աղջուր պատրաստէ, տաք ջրին մէջ մաքուր աղ լեցընելով, ինչուան որ աղը հալի . ու ջուրը պաղելէն վերջը լեցուր կարագին վրայ, անանկ որ ծածկէ երեսը . ետքը զով տեղ մը դիր :

() թռած կարագին համը շտկելու կերպը աս է : Վիշ մը ջրի մէջ քսանըհինգ կամ երեսուն կաթիլ կիրիքըր՝ կաթեցուր . ետքը մէջը դիր կարագդ ու աղէկ մը զարկ . վրան մէկ կամ երկու ժամանցնելէն ետքը դարձեալ առ՝ պարզ ջրի մէջ զարկ, ու ետքը ջուրը քամէ : Այս հնարքով որչափ ալ ծթռած ըլլայ կարագդ, այնպէս կանուշնայ՝ ինչպէս թէ նոր շնած կարագ ըլլար : Այս կերպով կարագին որ և իցէ անհամութիւնն ալ կրնայ անցնիլ : Կիրիքըր կրնայ աւելի ալ դրուիլ, որովհետեւ աւողջութեան վնաս մը չունի, բայց փորձով տեսնուած է որ ըսած չափերնիս բաւական է :

Կատանգամսուտ կարագ կըձեացընեն կովի ճարպով . աս խաթէութիւնը դիւրաւ իմանալու համար՝ գիտնալու է որ աղէկ մաքուր կարագը չափաւոր ջերմութեամբ կըհալի . իսկ ճարպով խառն կամ գէշ կարագը առջինին կրկին ջերմութիւր կուզէ որ հալի : Այսանց աս փորձիս դիւրին է խաթուիլը . վասն զի գոյնը քրքումով՝ կըներկեն որ աղէկ դեղին ըլլայ, հոտն ալ կըփոխեն՝ մէջը ծաղկի եղ դնելով : Ամանք ուրիշ խաթէութիւն մըն ալ կընեն . եփած գետնախնածորին դեղինը կառնեն կըխառնեն կարագին հետ . որով ծանրութիւնն ու չափը նոյն կըտեսնես ու կըխառուիս, կարագի տեղ գետնախնածոր կառնուս բարձր գնով : Այս խաթէութիւնը իմանալու համար պէտք է կարագը ջրի մէջ եփել . ու յայտնի տակը կիջնայ գետնախնածորը . ժողվէ

1 Գ.Լ. Chlorure de chaux.


2 Զաքրան :

Ջրին երեսէն կարագն ու պաղեցուր, | մը կարագ չորս տրամ բևեկնի՝ ե-  
կիմանաս չափը, ու մէջը խառնուած | զի մէջ լուծէ. մէկէն ինչ և իցէ օտար  
գետնախնձորը : Դարձեալ, տրամ | նիւթ տակը կիջնայ :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՃԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ

ՇԵՂՋԵՐ :



Լուսանդինա ժաղացին դեսէը :

**ՏԱՍՈՒԵՐԿՈՒ տարի մը կայ որ եւ-**  
**րոպացիք մամնաւոր ուշադրութիւն**  
**մը կընեն Աֆրիկէի աս մասին վրայ, և**  
**գաղղիացիք հինգ վեց տարի է որ ան-**  
**տեղուանքը անդադար պատերազմ**  
**ընելու հետ են. ուստի կարժէ որ հոս**  
**Շեղայիրին վրայ մէկքանի հին ու**  
**նոր տեղեկութիւններ դնենք :**

**Հիմա Շեղայիր՝ ըսուած երկիրը**

Աֆրիկէի հիւսիսային ծայրն է՝ մի-  
ջերկրական ծովուն ու Աֆլաս լեռնե-  
րուն մէտեղը. երկայնութիւնը 600  
մղոնի չափ, լայնութիւնը 200. Այ-  
սերկրիս հինքնակիշները գետուղացիք  
ու լիքիացիք եին, կըսէ Աալլուս-  
տիոս, որ վայրենի ժողովուրդներ  
եին. ետքը Ներքիւլեսի առաջնոր-  
դութեամբը եկան, կըսէ, մարք  
կամ մեղացիք, հայերը, պարսիկ-  
ները, ու կամաց կամաց երկրցոց հետ

<sup>1</sup> Շեղայիր անունը արաբերէն կամ տաճկե-  
րէն է. Խոալացիք Algeri, գաղղիացիք Alger (աւ-  
ծեա) կըսեն :